

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔՈՎ.

Ներկայ ժամանակներուն, այս երեքհազարամեակի բնորոշիչ յատկանիշներէն է, մէկ կողմէն եկեղեցական ինքնութեան համայնատարած նկարագրի գիտակցութեան առաւել աճումը եւ միւս կողմէ զարգացող համոզումը անոր էականութեան որ, երբեք չէ կաղապարուած օրէնքներու յայտարարով մը, այլ երեւոյթներէն անդին, դէպի իր գոյութենական հիմքին առաջնորդող զօրութենական ընթացք մը լինելութեան, աստուածակեդրոն եւ քրիստոսակեդրոն բացուածքով, տալու համար նոր տարածականութիւն մը մարդու աստուածաստեղծ արարածային գոյութեան որ Քրիստոսի յայտնութեամբ կը ստանայ իր գոյութեան վախճանարանական կոչումին լրիւ իմաստը:

Յատկապէս 1965-էն ասդին, Վատիկանեան Բ. Տիեզերական ժողովին ետք, Արեւելքի եւ Արեւմուտքի եկեղեցիներու միջն կատարուած փոխադարձ հանդիպումներն ու գիտաժողովները որոշ ենթահող մը պատրաստեցին արդիւնաբեր երլիսօսութեան մը որ իր հետեւողական ընթացքով եւ յարատեւութեամբ, միշտ աւելի նպաստեց լրջօրէն նկատելու եւ ուսումնասիրելու փոխադարձ եկեղեցաբանական ըմբռնումները, խորացնելու համար անոնց քրիստոսակեդրոն եւ առաքելական նկարագրի էական յատկանիշները, միշտ նկատի ունենալով նոյն եկեղեցիներու աւանդական հարուստ պաշարը, ժառանգած՝ առաքելական շրջաններէ եւ զարգացած յաջորդարար, սրբակրօն Առաջնորդներու եւ եկեղեցականներու կենցաղով եւ ներդրումներով:

Այս դրական եւ արդիւնաէտ գործունէկութեան զուգահեռ, որոնք անտարակոյս նոր հորիզոններու գիմաց կը դնէին Քրիստոսի եկեղեցին, իր աշխարհագրական քառաթեւ բացուածքով, սկիզբ առաւ եկեղեցապետներու միջն փոխադարձ այցելութիւններու ուշագրաւ երեւոյթ մը որ, պարզ ու պատշաճողական կամ

անձնական ձեռնարկ մը ըլլալիք աւելի խորհրդանշական հանդիպումներ էին եկեղեցիներու միջեւ, որոնք՝ սկզբնականօրէն մէկ, յաջորդաբար բաժնուած էին իրարմէ, երբեմն դաւանարանական բանաձեւումներու յարուցած տարակարծութիւններու հետեւանքով, բայց յատկապէս փոխադարձ հասկացողութեան առաջնորդող երկխօսութեան մը բացակառութեան պատճառով, առանց սակայն խզելով՝ Քրիստոնակեղորոն Հաւատաքի միութիւնը, Առաքելաւանդ քարոզութեամբ հիմնուած եւ հաստատուած իրբեւ հասարակացնչան ինքնութեան:

Հանդիպումներ հետեւաբար, փոխադարձ եղբայրական սիրոյ իրբեւ արտայայտութիւն եւ գրական քայլ ու բացուածք դէպի հոգեւոր ամբողջական հաղորդութեան մը առաջնորդող, իրենց գոյութեան յատկանիշ հաւատաքի էատարրերով, որոնք կը խարսխուին ու կ'իմաստաւորուին Քրիստոսի խորհրդապաշտ մարմնի իրաւութեամբ, որուն՝ ամէնքով կը դաւանին ըլլալ գիտակից անդամները, մարտիրոսներու հոծ բազմութեամբ եւ արիւնով պատուաստուած:

Հանդիպումներ հետեւաբար որոնք կը կատարուին աւետարանական հոգիով ոչ լոկ իրբեւ Եկեղեցապետներ այլ նաեւ եւ յատկապէս իրբեւ հոգեւոր անձեր, որոնք իրենց պատկան եկեղեցական ու ազգային հաւաքականութիւններու ընծայած փոխադարձ փորձառութիւններէն ու յանձնառու պատախանատուութիւններէն անդին, կ'ապրին Քրիստոսի հետ ունեցած իրենց նաեւ անձնական հանդիպումի հարուստ փորձառութիւնը եւ ասոր առաջարկած հրամայականներու նույիրականութիւնը այնպէս ինչպէս կ'ապրէր եւ կը գործէր մեծ Առաքեալը Քրիստոսի Պօղոս, երբ կ'արտայայտուէր ըսելով. «Քրիստոսի սէրը կը ստիպէ մեզ»: Այս կնիքն ու նկարագիրը ունեցող հանդիպումներու ընթացքին կը մաքրուին ու կը սրբագրուին պատմութեան աղօտ էջերը որոնք կը կրեն հնութեան թերութիւնները, եւ ուր դիմացինը կ'ընկալուի իրբեւ այլ «ումն Քրիստոս», ուր կը վերակացմուի, զարերու ընթացքին հատումներու ենթարկուած, անձեռագործ պատմուանը Քրիստոսի իր վայելչութեամբ, որով կը չնչէ Քրիստոսի «խորհրդական մարմինը» եւ կը դառնայ կենսունակ ներշնչում, որպէսզի իր անդամները գործեն համերաշխօրէն եւ ներդաշնակ, գերազանցելով ամէն կարգի խութերն ու անհասկացողութիւնները, որոնք կը պահանջնէն լուծումներ՝ տրուած՝ աւետարանական հոգիով, այսօրուան մարդուն, իրբեւ կատարեալ

վկայութիւնը Քրիստոսի սիրոյն հետեւորդ եւ անոր կամքին գործադիր Եկեղեցին մը:

Ահա այս հոգեւոր տեսլականով է որ այսօր կը կատարուին Եկեղեցապատճերու հանդիպումները եւ ասով կ'իմաստաւորուին անոնց Եկեղեցապատճական տարողութիւնն ու հանգամանքը: Ասով է որ գործականորէն խօսուն կը դառնայ աւետարանական «մէկ սիրա եւ մէկ Հոգի» կենցաղային պատգամը, որուն ծարաւի է այսօր մեր օրերու մարդը իր գոյութենական, անձնական ու ընկերային պահանջներու բոլոր մակարդակներու վրայ, որուն Քրիստոսի Եկեղեցին դերակատարն ու օրինակը պէտք է հանդիպանայ իր աստուածային կոչումով եւ Քրիստոսի աղօթքով սրբազործուած «Զի Եղիշին մի», որպէսզի խաղաղութիւնը որ կը բաշխեն անոնք ժողովուրդին ըլլայ իրաւ խաղաղութիւնը Քրիստոսի: «Իմ խաղաղութիւնս կու տամ ձեզի», սիրոյ Աւետարանին հաշարաբար հոգիի ընծայած խաղաղութիւնը, որով կ'իրագործուի իրաքանչիւր մարդու միջնեւ փոխադարձ հաշտութիւնն ու միութիւնը Հօր Աստուծոյ հետ՝ միջնորդութեամբ Որդիին եւ աստուածաբուխ սիրոյ Հոգիին:

Ահա այս հոգիով եւ առաքելութեամբ է որ 1970 թուականներէն ասդին Հայաստաննեաց Առաքելական Եկեղեցւոյ կաթողիկոսները կատարեցին Հովուապետական նշանակալից եւ անկիւնաղարձային այցելութիւններ զանազան Եկեղեցիներու հետ եւ յատկապէս Կաթողիկէ Եկեղեցւոյ քահանայապետներուն հետ, Հոռմի մէջ: Արդարեւ յետ Վատիկան Բ. Տիեզերական ժողովին, ուր Սուրբ Հոգիի առատազեղ շնորհքներու հոսանքով նոր բացուածք առաջարկուեցաւ երթալու դէպի այսօրուան մարդը, ընդգրկելու համար զինք Եկեղեցւոյ խորհուրդէն ներս եւ մօտենալու քոյր Եկեղեցիներուն, սիրոյ համամիութենական նոր տեսլականներով: Այս տեսլականով ներշնչուած, 1970-ի Մայիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վագգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը սկզբնաւորէր պաշտօնապէս աւետարանական ու համամիութենական հոգիով Եկեղեցական այցելութիւններու այս ընթացքը, հանդիպելով Պօղոս Զ. Հոռմի Սրբազան Քահանայապետին եւ 1996-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. իր կարգին Եղբայրական այցելութիւն կու տար Յովհաննէս Պօղոս Բ. ալեքսարդ Քահանայապետին որ տարի մը առաջ 1995-ին հրատարակած էր «Որպէսզի մէկ ըլլան» (Աւ սոստ սիմ) Համամիութենական (օւսւուենու) եւ Միջեկեղեցական նոր Հորիզոններ պարզող եւ առաջարկող նշանակալից Շրջաբերականը:

1997-ի Յունուարին Մեծի Տանն Կիլիկիոյ նորընտիր Կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. նոյնպէս կը կատարէր Հռվուապետական իր պաշտօնական այցելութիւնը Հռոմ, Եկեղեցական շքախումբով եւ աշխարհական պատուիրակութեամբ, հանդիպում ունենալու Ցովհաննէս Պօղոս Բ. Սրբազն Քահանայապետին հետ, եւ 2008-ի Նոյեմբերին կը հանդիպէր այս անգամ Բենեթիկոս ԺԶ. Քահանայապետին, վերահաստատելով Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայութիւնը քրիստոնէական Եկեղեցւոյ առաքելական կառուցցներէն ներս թէ՛ իրբէւ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ եւ թէ՛ իրբէւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի Ընդհանուր Նախապահ:

2000-ի Նոյեմբերին, այս անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. իր ընտրութենէն (Հոկտ. 1999) տարի մը ետք, Եկեղեցական մեծ շուրջով կու գայ Հռոմ հանդիպելու Ցովհաննէս Պօղոս Բ. Սրբազն Քահանայապետին, առաւելապէս ամրացնելու սիրոյ եւ եղբայրական յարաբերութիւնը, որ սկզբնաւորած էին եւ ցուցաբերած՝ զինք կանխող Սուրբ Էջմիածնի հոգելոյս Հայրապետաները, նոր սլաքը ու աշխուժութիւն տալու Միջ-Եկեղեցական եւ ասոր արդիւնք քոյր Եկեղեցիները դէպի ամբողջական հաղորդութեան լրումին առաջնորդող նախաձեռնութիւններուն: Այս առիթով իրբէւ խորհրդանիշ նոյն հանդիպումի Եկեղեցապետով հանգամանքին, Ցովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետը կը յանձնէր Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի սրբազն մասունքները, որոնք միջին գարերուն հասած էին իտալական ափերը եւ հուսկ ամփոփուած ու խնամքով պահուած Նախոլի քաղաքի կարմեղական կոյսերու վանքը: Ցովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետի այս սիրալիր արարքը գործնական արտայացութիւնն էր Եկեղեցական Եղբայրութեան հաստատ համոզուներուն, հիմնուած՝ քրիստոնեայ Եկեղեցիներու հասարակաց քրիստոսադրոշմ Հաւատքին վրայ: Գրիգոր Լուսաւորիչ սուրբ Հայրապետի մասունքներու վերադարձը դէպի իր մայր Հայրենիքը՝ Հայաստան, Ցովհաննէս Պօղոս Սրբազն Քահանայապետը կը նկատէր կարեւոր քայլ մը դէպի ամբողջական հաղորդութիւն երկու Եկեղեցիներուն միջեւ, իրբէւ կատարումը Քրիստոսի աղօթքին «Զի իցեն մի՛ որպէս եւ մեք մի եմք» (Ցովհ. Ժէ, 22):

Սիրոյ փոխադարձ այս ջերմ յարաբերութիւնները կը մղեն Ցովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետը որ իր կարգին ճանապարհորդէ դէպի Հայաստան, 25 Սեպտեմբեր 2001-ին, այցելելու

Հայոց Լուսաւորիչ Հայրապետի տեսլիին ծնունդ Միաձնաէջ Խորանը լուսոյ եւ հանդիպելու նոյն Խորանին ծառայող Ամենայն Հայոց կաթողիկոսութեան 132-րդ գահակալին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին թ.-ի: Պատոմականօքն մեծ էր նշանակութիւնը այդ տիեզերահոչակ Քահանայապետին այցելութիւնը, առաջինը եւ ցարդ միակ Քահանայապետը Կաթողիկէ Եկեղեցւոյ որ, հազիւ իջած Հայոց հողին վրայ համբուրեց մարտիրոսներու արիւով սրբացած այդ հողը եւ անվարան յայտարարեց «մեծ եղեռնը Հայոց» ողբայի իրաւ «Յեղասպանութիւն»: Նոյն սրբալոյս Քահանայապետը ընդաւաջիկով Կաթողիկէ Հայոց Գերերջանիկ Հոգեւոր Տիրոջ Ներսէս Պետրոս Ժ. կաթողիկոս Պատրիարքին մեծ գոհունակութեամբ ընդունեցաւ որ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի արձանը գրաւէ իր պատուարժան փայրը Կաթողիկէ Եկեղեցւոյ մայր Աթոռ Սուրբ Պետրոս Առաքեալի Եկեղեցւոյ կողքին իբրեւ յայտնի ասպացոյց Հայոց ուղղափառ հաւատքին եւ նշան յարգանքի հանդէպ Հայոց Եկեղեցւոյ մեծ Հայրապետին որ Թաղէսու ու Բարթողիմէս առաքեալներու քարոզութեամբ սկզբնաւորուած Հայոց Եկեղեցւոյ կենսունակութիւն ու շունչ տուաւ, Ոգի Հայկազեան, որով դարերու ընթացքին հայ ժողովուրդը մշտապէս վերանորոգուեցաւ եւ եղաւ կենդանի վկայութիւնը՝ իր պատութեամբ՝ անոր ճշմարտացիութեան թէ իբրեւ Եկեղեցի եւ թէ իբրեւ Հայ Ազգութիւն:

2008-ի Մայիսին անխոնջ ու հեռատես Ամենայն Հայոց Հայրապետը Գարեգին թ. գարճեալ կու գար Հռոմ հանդիպելու համար այս անգամ թենեդիկոսս Ժ. Սրբազն Քահանայապետին որ, 19-ը Ապրիլ 2005-ին կ'ընտրուէր Քահանայապետ (265-րդ) Հռոմէական Կաթողիկէ Եկեղեցւոյ, յաջորդելով Յովհաննէս Պողոս թ. Քահանայապետին: Շնորհաւորական արտայայտութիւններն անդին, Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպելով նորընտիր Քահանայապետին կը վերանորոգէր Հայոց Եկեղեցւոյ սիրոյ եւ եղբայրութեան կապերը Կաթողիկէ Եկեղեցւոյ հետ, հետեւեալ խօսքերով: «Սիրելի եղբայր ի Քրիստոս ամենախնամ Աստուծոյ Աջին օրհնութեամբ այսօր ահա կողքի կանգնած ենք ամրացնելու եւ վկայութիւն տալու մեր Եկեղեցիներու միջեւ գոյացող եղբայրական սիրոյն: Հաւատարիմ Եկեղեցւոյ սուրբ Հայրերուն եւ անոնց կտակին, հակառակ մեր տարբերութիւններուն եւ իւրայատկութիւններուն, հարկ է որ մենք առաւելապէս նկատի ունենանք եւ կարեւորութիւն տանք այն կէտերուն որոնք մեզ կը միացնեն իրարու: Յատկապէս հաճելի է մեզի հաստատել թէ

սիրոյ հոգին եւ Համագործակցութիւնը, Հայ եւ Կաթողիկէ Եկեղեցիներու միջեւ, կը գտնէ իր չօշափելի արտայայտութիւնը մեր օրերուն, Համաձայն սաղմոսերգուին «Զի բարի կամ զի վայելուչ, զի բնակեն եղաբրք ի միասին» (Սղմ. ՃՂԲ):

Արդարեւ Վատիկան Բ Տիեզերական ժողովի «Համամիութեան» նուիրուած վճռագիրը յատակօրէն կը Համատաէ թէ խիստ ու Համատարած միաձեւութիւնը խորթ է կաթողիկէութեան՝ բնութեան իրբեւ այդ. եւ Յովհաննէս Պօղոս Բ. Մըրազան Քահանայապետը իր կարգին, խօսելով առկայ Եկեղեցական բաժանումներու եւ անոնց ունեցած տարբերութիւններու մասին, իր «Որպէսզի Մէկ ըլլան» Շըշաբերականին մէջ այսպէս կը յայտարարէր թէ «Համամիտա Պօղոս Զ-ի կողմէ արտայայտուած յոյսին, մէր բացայատ նպատակն է վերահաստատել միասնաբար (այսինքն քոյր Եկեղեցիներու հետ) ամրողական միութիւն՝ օրինաւորուած տարբերութիւններով». Եւ ցոյց տալէ ետք թէ այդ տարբերութիւնը բան մը չէ որ դժուարահաճօրէն պէտք է թոյլատրուի այլ մանաւանդ թէ խորքին մէջ ատիկա յատկութիւն մըն է որ, մէծապէս կը զօրացնէ Եկեղեցւոյ կենսունակութիւնն ու առաքելութիւնը, «Օրինաւոր տարբերութիւնը ոչ մէկ կերպով կը Հակասէ Եկեղեցւոյ միութեան, մանաւանդ թէ աւելիով կը գեղեցկացնէ անոր պերճանքը եւ մեծապէս կը նպաստէ իր առաքելութեան լրումին» (անգ պղբը. 50):

Իր կարգին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը ակնարկելէ ետք Հայաստաննեաց Առաքելական եւ Հոռմէական Կաթողիկէ Եկեղեցիներու պատմական յարաբերութիւններու մասին կը նշէր թէ ինչպէս Վազգէն Ա. եւ Գարեգին Ա. հոգելոյս Վեհափառ Հայրապետներով նոր էջ մը կը բացուէր սիրոյ եւ Եղբայրական յարաբերութիւններու եւ Համագործակցութեան հոգիի, քոյր Եկեղեցիներու միջեւ եւ որ ահա այս այցելութիւնը կ'ուզէր ըլլալ անոնց շարունակութիւնն ու ամրապնդումը, որովհետեւ «Քոյր Եկեղեցիներու Համագործակցութիւնը մէր ժամանակներու հրամայականն է», կը յատարարէր Գարեգին Բ. վեհափառը, եւ իր հայրապետական պատգամով ուղղուած Բենեդիկտոս ԺԶ. Քահանայապետին, անոր Եկեղեցական դասին եւ Հաւատացեալ ժողովուրդին, հետեւեալ ալօթական խօսքերով կը խորհրդանշչը Հայաստաննեաց Եկեղեցւոյ դիրքն ու դերը Քրիստոսահիմ Եկեղեցին ներս, որուն Հայրապետական այս այցելութիւնը խօսուն արտայայտութիւնն էր բարի կամքի եւ Եղբայրական սիրոյ «Կ'օրհնենք ու կը փառաբանենք Սուլը Հոգին որ սկզբնաղրիւրն

է միութեան եւ կը կերպարանափոխէ մեր քայլերը չնորհալիօրէն եղբայրութեան ուղիներու, քայլեր Աստուծոյ փառքին համար եւ Քրիստոսի սէրէն ծնունդ առած աշխարհի խաղաղութեան եւ մարդկութեան բարերեր կեանքի մը համար: Հակառակ մեր պատմական տարրեր փորձառութիւններուն, հակառակ դաւանարանական ու մշակութային տարրերութիւններուն, մենք ամէնքս զաւակներն ենք մէկ Աստուծոյ եւ եղբայրներ ու քոյրեր իր Սուրբ Սիրոյն մէջ: Որովհետեւ մեր զանազանութիւններէն անդին մեր սիրոյ միութիւնն է որ հարազատօրէն կը վկայէ թէ զաւակներ ենք Աստուծոյ»:

Անտարակրյա եկեղեցական հանգամանք վայելող այս այցելութիւններն ու հանդիպումները կը ներպարունակեն նաև իրենց ըստութեան յատուկ նպատակակիտ մը որ, հանդիսական հանգամանք ներկայացնող երեւոյթներէն անդին, դարերու ընթացքին հետապնդուած ցանկացուած տեսանելի «Միութիւնն» է եկեղեցիներու որ, այսօր յատկապէս յետ Վատիկան Բ. Տիեզերական ժողովին, կը բացատրուի առաւելապէս իրրեւ ամրողական ու կատարեալ Հաղորդութիւն (Սուուոյօ) եկեղեցիներու միջեւ: Որքան որ այս եղբին եկեղեցաբանական ընդգրկումները ենթակայ են յաջորդական վերլուծումներու եւ ճշտումներու նոյնքան ալ կրնայ զարգանալ եւ ընդարձակուիլ չնորհիւ փոխադարձ ծանօթութիւններու առաջնորդող երկխօսութիւններով, գիտաշխատութիւններով եւ միասնական աղօթքի ժամերով որոնց սկզբնաքայլերը կ'առնուին արդէն փոխադարձ այցելութիւններու եւ հանդիպումներու ընթացքին, ուր Սուրբ Հոգիի առաջնորդութեամբ, Հայաստանեայց Եկեղեցւոյ Կաթողիկոս Հայրապետներու եւ Կաթողիկէ Եկեղեցւոյ Սբբազան Քահանայապետներու կողմէ, կատարուեցան ու կը կատարուին միատեղ զաւանաբանական ու եկեղեցաբանական միախոհ յայտարարութիւններ ուր կը փարատին անցեալին ժառանգուած նախապաշարումներ եւ կը յատակուի միշտ աւելի պայծառ հաւատքը Քրիստոսի եկեղեցիներուն եւ անձեռագործ պատմուճանը Քրիստոսի կը վերագտնէ ներդաշնակ ու հաշտարար իր խորհրդական մարմինը ուր ամէն անդամ կը զաւնայ գործօն, կենդանի պահելու համար քրիստոսահիմն, առաքելական ու Կաթողիկէ մէկ Եկեղեցին, որուն գլուխը ինքն է Քրիստոս:

Հ. ՌԱՓԱՅԵԼ, ՎՐԴ, ԱՆՑՈՒԵԱՆ